

ՉՏԵՎԱՐԵՎ

ՊԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՍՈՒ 6

ԴՐԵՅՋ 1 · 1846 ·

ԹԻՒ 71



Լուսնաբացիներուն բարել:

Դամբորդութեանց պատմութիւններուն մէջ շատ անգամ կըտեսնեմք որ Լաբոնիայի վրայովանչիմն տեղեկութիւններ կուտան մեզի ճամբորդները, և շատ կըպախարակին ան երկրի բնակիչները: Ստոյգ է որ Լաբոնիայիները ոչքեղեցիկ և ոչ բարեձեկերաբանք մը ունին: բայց զարմանալին աս է որ չափէ դուրս վար կըզարնեն տնոնց տգեղութիւնը, անյարմար կազմութիւնը և աղսեղութիւնը: Վեհք ասոնց շատերը տեսած եմք որ իմաստ բարձրահասակ էին, և հասարակօրէն ամէնն ալ չափաւոր հասակ մը ունին: Ղնոնք որ աղէկ տեղեկութիւն ունին աս թափառական ընտանիքներուն, կըգոյին անոնց բարեսրութիւնը, համեստութիւնը, համբելող և հնագանդ բնաւորութիւնը:

Ղսոնց մէջը երկու տարբեր ցեղ կայ, թէպէտ և մէ և նոյն սերունդէ և ընտանիքէ յառաջ եկած են. մէկ ցեղը վրաններու մէջ կըբնակի և մէկալը որոշեալ տեղ մը:

Որոշեալ բնակարան ունեցողը հասարակօրէն Վաբոնիայոց իմաստ աղքանն է որ յետին թշուաւութեան հասած ըլլալով սովորէն կամ տարափոխիկ հիւանդութենէ մը, և ալ չկընալով առ զին ան զին թափառիւ և խաշնարածութեամբ ապրիւ, ինչպէս որ կընեն իրենց հարուստները, կըթողու անընդարձակ զաշուրը՝ ուր որ իր հօոր կարծէր, և կուգայ կըբնակի երկրագործ և ձարտարագործ ժողովուրդներուն մէջը: Ու որ իրեն պատահած ձախորդութիւնը բնաւ բան մը թողուցած չէ նէ իր ձեւքը՝ գեղացիի մը տուն ձաւայութեան կըմոնէ, կամ մուրալով կապրի: Զմեռուան եղանակին շատ անգամ կըտեսնուին Ուուեղի քայլքներուն մէջ՝ առ Վաբոնիայի աղքան ընտանիքները արք և կանայք, ծերք և տղայք պատառած եղքերուի մորթերով ծածկուած, ու առ իրենց տարօրինակ կերպարաններու մէջը որ ամէնուն հետաքրթութիւնը կարթը թշուաւութեան մէջ կըտեսնուին կըմոնէ:

Ղսոր հակառակ թէ որ Վաբոնիային գեռ իր յաջաղութեան ժամանակէն քիչ մը ստակ պահէր է նէ, թէ որ կընայքանի մը եղքերու ծախել, կըհաւաքէ իր բոլոր ու-

նեցածը, ու կերթայ ծովուն եղերը կըքը նակի, և անանկ տեղ մը կընտրէ իրեն՝ ուր որ անուշ ջուր և փայտ կըտնուի: Հոն խրձիթ մը կըշնէ իրեն կէս մը հողէ կէս մը ծառերու Ճիւղերէն, և ուռկան մը ծախու առնելով ձկնորս կըլայ: Խր վաստը կած զրամովը քանի մը ոչխար կըզնէ կամ երինջ մը թէ որ կարելի է: Խր կինը և իր աղջ կունքը զարծարան մը ունին ու անով բուրդ կըհիւան: Խակ ինքը ամառ ձմեռ ձկնորսութեան կերթայ: Վասնկով շատ չանցնիր ան կողմի բնակիչներուն կարգը կանցնի, կտուավարութեան տումարին մէջ իր անոնքը կըզբուի, ու այնուհետեւ այս ինչ գեղին և այս ինչ ժողովրդապետաւական եկեղեցին կըվելաբերի: Վյուռ ամենայնիւ բնաւ իր լեզուն իր բարքը և մինչեւ անգամ իր սովորական հազուստը չփոխիր. հասրա կապրի ան ուրիշ աղքի մը մէջ աւանց կեղծելու երբեք իր որ աղքէն ըլլալը: Վյէկ գիտէ որ Վարվեկիացիները և Վուէդացիները ծուռ աջքով կընային իրեն: Բայց հողը չէ, ամենեին ջանք չըներ յաղթերու ան նախապաշարմունքը որ նըւաստութեան մէջ կըձիկէ զինքնը իր սովորութիւնները տարբեր են. ու երկրին մէջ գտնուող ընտանիքներէն մէկը չուղեր իր ընտանիւցը հետ խաւնուիւլ կամ աղքակցութիւն ընել: Ուրիշ Վաբոնիացիներէն զատ ոչ բարեկամ և ոչ աղքական մը ունի. որոնք երբոր հոն ըրլան նէ մինակ կանցունէ իր օրը: Վարվեկիացիները ծովային Վաբոնիայի, իսկ Վուէդացիները հատուած կանուաննեն զանիկայ:

Վրանաբնակ Վաբոնիացինն ընդհանրապէս լեռնաբնակ կըկոչուի, իր եղջերուի հօտէն ուրիշ ստոցուածք մը չունի. և սովորած բար խիստ չափաւոր և աղքատին կեանքը մը կըվարէ: Հնուոի: լաթերավ շինուած վրան մը և չորս ցիցի վրայ կանգնած, իր ձմեռ նային և ամառնային բնակարանն է. վառարանը մէջ տեղն է, որուն ծուլս վրանին վրայի ծակէն դուրս կելլէ. անոր բոլորտիքը հինգ կամ վեց եղջերուի մորթեր փրառած որոնք բոլոր ընտանեաց անկողիններն

են . իսկ ծուխը՝ որ իրենց չորս կողմը կը պատէ , սեպէ թէ իրենց անկողիններուն վարագոյրներն են : Կաթասայ՝ մը և քանի մը փայտէ ամաններէն զատ կարսակը մը չունին : Խրաբանչչեր Վաբոնիացի եղջեւրէ շնած զրգալ մը և դանակ մը միշտ իր զրգանին մէջը կըկրէ : Հաս անդամ՝ փայտէ ամաններուն տեղը եղջեւրուններուն փամիուշը գործկածեն . և ասոր մէջը կը պահէն կաթը՝ ջրով խառնած , որ իրենց ըմպէլիքն է :

Աս վրանարնակ մարդիկը՝ ատենօք Առէ դիմէջ շատ տեղուանք կըբնակէին , և հաւանական է ինչպէս որ ոմանք կըհաստատէն թէ խիստ շատ կըգտնուէին անոնցմէ՝ բոլոր չիւսիային երկիրներուն մէջը : Բայց հիմա շատ բիշոր են , և բոլանդակ Ուուսաստանու , Վորվեկիայի և Առէղի Վարոնիային մէջ , 12 , 000 հոգիէն աւելի չեն : Աս նուազութեանը սլատանուը յետին խղջութիւնը և տարափոխիկ հիւանդութիւնները եղան : Ուստի ասոնց հիւողէտէ քիշնալը մտածելով՝ կրնամք գուշակել թէ ատեն պիտոր ըլլայ որ ալ վրանարնակ Վաբոնիացի զգանուի աշխարհին վրայ . ու աստարօիննակ ցեղը պիտի նմանի ան վաղեմի մարդոցը հին ցեղերուն , որոնց յիշատակը միայն մնացէր է պատմութեանց մէջ , և անոնցմէ մէկը զգանուի հիմա երկիրա վրայ :

Վորվեկիայի Վաբոնիացիները գրիթէ մէկ դար մըն է որ քրիստոնէութեան գարձան . Առէղի մէջ եղողները երկու գար առաջ քրիստոնէական կրօնը ընդունեցին , և հեթանուական նշանները բնաջնջնջ եղած են իրենց մէջէն : Աւ չունին անոնք ան մողական թմբուկը , որն որ կախարդները գործէին ոգիները հալածելու համար . և ոչ իսկ ան քարէ կատարութիւնները ծովութիւնը մէջէն ըստները ծովութիւնը մէջ , և անոնցմէ մէկը զգանուի հիմա երկիրա վրայ :

Պալ սորվըընելու . ու ելքոր մէկը ան հողաշէն և զիճային խրճիթը կըմտնէ , կամ ծխոտած վրաններուն մէջը , ան նոյն տեղը՝ ուր որ ատենօք կրտավաշութեան նշանը դրուած էր , հիմա Վատուածաշունչ մը և Պաղմոս մը կըտեսնէ :

Առկապէն Փէլլութէ :

Երեխտասրբական հաստիւ :

Վնմիտ մարդիկներն են որ կըսեն թէ երիտասարդութիւնը՝ զուարձութեամբ և զօսանքով անցնելու հասակ մըն է : Ապկայն երիտասարդական հասակը միայն բարի ունակութիւններ ստանալու համար եղերէ , որ մնացած կեանքին օգտակար ըլլան անոնք : Եւ աս բարի ունակութիւնները ձեռք բերելու համար՝ ամէն բանէն առաջ մեծ փոյթ մը պիտի ունենայ երիտասարդը . քանզի երջանկութիւնը՝ երիտասարդութիւնը աղեկ գործածելու դէմ՝ բան մը չէ , մանաւանդ թէ անոր հակառակ ան երիտասարդները՝ որ փոփոխակի վրազմունքներով և պարզ զուարձութիւններով կեանքերնին կանցունեն , ալ աւելի բերկրութիւն կըզգան քան որչափ անոնք որ անաւակութեամբ կապրին . որովհետեւ պարզ կեանքը և օգտակար վրազմունքներն են որ աւելի հանգըստութեան ձաշակը կուտան :

Աթուար հանչածու :

Կեսար մեծ զօրապետ մըն էր , բայց գիտէր ան արհեստներուն յարգը , որոնք որ մարդիկ կը բանին խաղաղութեան ժամանակը , ինչպէս որ կը յարգէր քաջութիւն ալ պատերազմին ժամանակ : Օր մը երբ որ մէկը բարձր ձայնով իր քովը նստեր կըկարդար , հարցուց անոր ըսելով . “Այս կարգան թէ կըերգես . թէ որդուն կըերգեա շատ գէշ եղանակ ունի երգդ” : Վ. յսօրուան օրս մը չափանիկ կարգացողները կըգտնուին , որոնց պէտք է աս հարցուածութիւնը ընել :

Վնգին օրհնութիւն մըն է դիւրազգած խըղճամանիք մը ունենալը , ֆանանկ խղճմտանք մը՝ որ միայն շուտով կիմանայ չար բանը , այլ և իսկոյն խոյս կուտայ անկէց , ձիշդ ինտոր որ արտեանունքը կըդոցուի փոշիին դէմ :

Վնեղի երկիւղներ մի՛ունենար , պղտիկ թըռչունները Վատուած չոնուցաներ մի . թէ և անոնք ոչ ամբար ունին և ո՛չ բալիկի տակ պատուհաններ :

Բառապետ,

Եր հօրութը .— աղբարին աղբարերառմիւց .—
Էռուանցան սբաշանդարութեանը :

Պաւպէր , զերմանացի աղնուականը , համբաւաւոր հանգիսացաւ վեշտասան երրորդ զարուն մէջ իր անընկծելի զօրութիւնովը , իր հասակին բարձրութիւնովը և մանաւանդ իր մօրուքովը , որ այնքան կարգէ զուրս երկայն էր՝ մինչև իր ոտքերը կը հասնէր ու անկից մինչև կէս մէջքը . ուստի կըստիպուէր զանիկայ գաւաղանի մը վրայ փաթթուրու , որով այնչափ կըստաւառութուէր՝ մինչև քիչէանդամ՝ կատք կըչէծնէր , այլ գրեթէ միշտ ոտքով կըքալէր՝ որ զանիկայ աւելի գերազանցութեամբ մը ցուցընէ . երբեմն դրօշակի մը պէս կըստարածէր իր մօրուքը , ու թող կուտար որ հովութամբին պէս շարժէ զանիկայ : Մեռած ժամանակին՝ մօրուքը երկու կտոր լունելով զբուշութեամբ մը պահուեցաւ :

Մաքսիմիլիանոս Ռէն խնդրեց որ իրեն կնութեան արութ աղնուական օրինրդը չեղինէ Սարսէկին անուն . բայց նախանձորդ մը ունէր Սպանիացի ասպէտ մը որ շատ երկելի էր աղնուական ցիդէ ըլլալով՝ ու նաև բաջութիւնով . ու Շատավէրէն աւելի բարձրահասակ էր : Կայսրը ըստ թէ երկուքէն ով խիստքաջ է անիկայ պիտի ամուսնանոյ չեղինէին հետ , և այլանդակ փողձով մը կըքննէր անոնց զօրութիւնը . կուռեցուց զանոնք ձեռքեր նին մէկմէկ մախսադ՝ ունենալով , թըշնամիին մեծութեանը համեմատ . ու յաղթութիւնը անորը պիտի ըլլար , երբորիր հակառակը աւծ անդամ մախսադին մէջ զնէր : Ուստի աս երկու նախանձորդները Կայսեր աւծ յանձնեաւու եղան ան պատերազմին՝ որուն մէջ պիտի ցուցընէին իրենց մեծ զօրութիւնները :

Շատավէր յունեց գլուխանիացին մտխաղը զրաւ :

Վասիկոյ՝ ձիերուն շատ հաստ երկաթնէրը իր ձեռքերով կըկոտէր : Վհաւասիկ մէկ դիպուած մը որ պատահեցաւ Կրաթսի մէջ , Վրշիդուքին ներկայութեանը : Վս Դաւք սին պալատը քրիստոնէութեան դարձած

1 Փէհէլլունլուն : 2 Զանլու :

Նրէայ մը կար , որ իր բարձր հասակովը ու իր զօրութեամբը՝ հսկայի մը կընմանէր : Վրշիդուքին ուզելով գիտանալ թէ արդեօք Շատավէրէն աւելի ուժովէ , ատիպէց զարէայն որ բուամբ ըմբշամարտութիւն ընէ աս աղնուականին հետ : Ա իճակ ձգեցին թէ ով պիտի տոյ աւծ հարուածը , ու Նրէն ելլէլով վիճակը՝ այնպէս սաստիկ զարկաւ Շատավէրին , որ պարտաւորեցաւ ութ օր անկողնը պատկելու . բայց ուղէկցաւ չաղէկցաւ՝ զնաց գտնել իր Նրէայն որուն ըլլածին փոխարիէնը հատուցանէ : Բանեց անոր երկար մօրուքը ձախ ձեռքին փաթթեց , ու իր աջ բուունցով այնպէս ուժով մը զարկաւ ու մօրուքը և մօրուքը ձեռքին մեռուած էր : Վհաւասիկ սիրուածին ըլլալով կըլլան :

Մահապէն Փէհէլլունլուն :

“Շատուած չէ թէ մարդու տեսածին պէս կը տեսնէ . քանզի մարդը գուրսի երկույթին կընայի . բայց Շատուած սրտին կընայի” : ա Ամ . ժղ . 7: Կրնայ ըլլալ որ մէկ մարդ մը բարի և բարեպաշտ երենայ մարդոց աչքին առջել , և սակայն շատ ատելի ըլլայ Շատուածոյ առջեր : “Տէրը կը քննէ սիրու” : Առաջ . իա . 2: Ծըթունքով և ձեռքով Շատուածոյ պաշտօն մատուցանելը , առանց սէր և հնաղանդութիւն ունենալու սրտի մէջ , ապատամբութեան վրայ կեղծաւորութիւնն ալ աւելցունելէ :

Օձէ որ ծնողք յիշէին միշտ թէ իրենք՝ իրենց զաւակներուն քովը Շատուածոյ փոխանորդներն են , իրենց իշխանութիւնը պիտի ըլլար միշտ քաղցր , հաստատ , գորովարից և ծանր առ իբրականաւ . ահա այսպէս է Շատուածոյ իշխանութիւնը :

Ո՞ի ամընար կարկտած հանդերձ հագնելէն . ինչու որ անով՝ քու կնկանդ ժրութիւնը կըպատւես :

Ներելի՛ կըկարծես քու յանցանքդ , Վհաւանց ըսկելով . ձիշդ ատ նոռնուլը պակասութիւնն մըն է :

Վն որ ուշ կարթըննայ , բոլոր օրը ետ կըմընայ իր ընելու բաներէն :

Վմէն գործին իր ժամանակը , և ամէն բանին իր տեղը :

Օձէ որ բաժակ մը զինի աւելի խմենք , կեանքերնուս մէկ շաբաթը կըկարծըցունենք :

ՎՐԱՅԻՐԱԿԱՆԻ ԽԱՅԱՆԵՐ :

Հայուաւային լայնատարած ովկիանոսին մէջ որ զբկթէ երկրագունոտիս կէսը կը ծածկէ, և ուր որ քանի մը պղտի կղզինեւ ըէն զստ բան մը չտեսնուիր, տեսակ մը փոքրիկ ծովային կենդանիներ քարեղէն բոյս սէրու մէջ լւիկ կաշխատին անտանկ ահազգին ժայռեր կաղմելու, որոնց մէկ քանին ինչուան երկու կամ երեք հարթեր փարասիս երկայնութիւն ունին : Աս ճայռերը քիչ քիչ կը բարձրանան ծովուն յատակէն, և գալուր անցնելէն ետև ջուրին երեսը կելէն և նոր կղզիներ կը ձևանան . որոնց թիւը հետզեաէ շատնալու վրայ է յիշեալ կենդանիներուն աշխատութեանը համեմատ, և կը զուշակուի թէ ատենէ մը ետք աս ովկիանոսին մէջ ընդարձակ երկիներ պիտի տեսնուին, որոնցմէ հիմակուհիմա գլութէ զրկուած է :

Աս տարօրինակ փոքրիկ կենդանիները՝ այնքան ահազին շէնքեր կը կազմն ծովուն մէջ, որ եթէ բովանդակ մարդկային ազգը միաբանելով հարթեր հազար տարի աշխատէին, հազիւ թէ անոնց խիստ փոքրիկ մասը կարող պիտի ըլսային շինելու : Աս շէնքեւ ըը տեսակ մը պողիպողներու բցներ են և ծովային քարանիւթ բոյս* կը կոչուին . որոնց ինչու ըլսալու հասկընալու համար, բաւական է որ մեր ընթերցողները մաքելնին բերեն փեթակէն հանուած մոմէ մաղ մը, որուն ամէն մէկ խորշին մէջ մեղուի հաւկիթ կամ որդ մը կը գտնուի : Աս ալ յայտնի է որ աս որդերուն գլուխը զէպի խորշին բերանը դարձած է . ծովային աս տեսակ բոյսերն ալ զիւթէ անոր պէս են . մաղը մոմէ ըլսալուն անզը կրալից քար է, և չէ թէ մեղուներուն պէս մեծերը կը շնին զանիկայ իրենց պղտիներուն համար, հաւաքն ոյնին խորշերուն մէջ քնակողները կը շնին իրենց հիւթովը խիստներուն նման որ պատեաննին իրենց շողեքովը կը շնին : Աս փոքրիկ կենդանեաց ամէն մէկուն բերանը իր բնակած խորշին զէպի զուլու կը բացուի, և ինքնին իր կերակուրը կը նրանի ծովայի կայութէ անուած է :

Վին ջուրին մէջէն, իր բելնին քովերը եղած փոքրիկ թէլէրը շարժելով . բայց իւրինց խորշերուն մէջ կպած են մարմիններուն վարի մասովը, և չէն կրնար դուրս ելել : Ուստի ամենքն ալ հաւասարապէս մի և նոյն մաղին վրայ կապրին, որ տեսակ մը հասարակապէտութիւն կը կազմէ . և անմանկ միաբանետութիւն մը ունին, որ եղացը ներէ բաղկացած ժողովուրդի մը ունիցածէն շատ աւելի է, և կալծես թէ մէկ կենդանի մըն է բաղմաթիւ կենդանիներու բաժնուած : Քանզի մաղին մակերեւոյթին վրայ թաղանթի մը կայ որ ամէն կենդանիներուն ալ մէկմէկու հետ հաղըրդակցութիւն ընել կուտայ . անմանկ որ՝ կենդանինին մէկը բան մը ուտեւլու ըլսայ, մէկաներուն ալ օգուտ կընէ, թէ որ մէկը վնաս մը կը բոլոր մէկաներն ալ մէկուղ կը կրին : Յիւսաւի շատ զարմանալի բան մըն է ասի կայ :

Սայդ է որ աս տարօրինակ ՃՃիները այնքան անդղալի կենդանութիւն մը ունին, որ բնագէտները շատ ժամանակ տարակցյա ունիցան թէ արգեօթ կենդանիներ են անոնք թէ տեսակ մը բոյսեր : Յէտ որ ասմանկ ըլսային աս էակին բոլորը տունկ պիտի սիպուէր, և վրայի երեցած կենդանիները որոնց բերանը եղած գունաւորը թէ լերը քիչ մը ենթերես նմանութիւն ունենալով՝ աս բոյսին ծաղկեները պիտի կարծուէին, ինտոր որ պատկերին մէջ կը տեսնուին : Անստենը զգայութենէն զատ ուրիշ զարմանալի յատկութիւն մը չէին ունենար, որովհետև ան թէլերն մէկուն ձեռք զուցունելու որ ըլսայ մէկը, բոլըրն ալ մէկ տեղ ետ կը քաշուին : Քանզի պողիպողները շատ նմանութիւն մը ունին բոյսերուն . և անոնց պէս կը շատնան թէ սլոտի հաւկիթներով որ մանր հատերու պէս են, կամ բաժնուած կոտորավ մը բողքովներու պէս : Իրենց մեծանալն ալ բոյսերուն նման է, որ Ճիւղեր արձակելով կաճին : Բայց որչափ որ այս քան նմանութիւն ունին բուսականաց, այս ոու ամենայնիւ հաստատ գիտուած է այս օրհւան օրս՝ որ աս ծովային քարատունկ բոյսերը ստոյդ կենդանիներ են :

*Madrépore.


¹ Այլապահութ :

² Գուրութ :

Հատ տեսակներու կըբաժնուին ասոնք , որ եթէ մանրամասնաբար պատմելու ըլլայինք նէ շատ պիտի երկարէր աս համառօտ ստորագրութիւնը . բայց մենք անոնց աշխատութեանը վրայով պիտի խօսինք չէ թէ իրենց վրայով . ուստի վարի պատկե-

րին մէջ միայն երեք տեսակ զբինք , որ շատ կըդանուին շարաւային ովկիսանոսի մէջ . և աս պատկերները տեսնողին դիւրին է անոնց վրայով մէկ գաղափար մը ունենալը :


Աս կենդանիները ծոլուն մէջ մէկտեղ



Վարդապետնի բյուրը :

Հաւաքուած էն անթիւ բազմութեամբ , և կընմանին Ճիշդ կանանչ խոտերուն որ գաշտերը կըծածկեն : Հիմա երկալիայնք անգամ մը ովկիսանոսի խորութեան ահազին տարածութիւնը , և այնպէս համարինք թէ հարիւրաւոր փարասխ երկայնութեամբ երկիրներ կան հօն բոլորովին ծածկուած ասկերնանական բայսերէն , որոնք անդադար կոշխատին , ծովուն ջրէն մէջ եղած կրայից աղերը կըծծեն կրպնտացընեն , և իրենց խորշերուն զանգուածը կըմեծցունեն անոնցմով : Բայց մէկ կողմէն ալ շուտավիրենց հաւկիթները կըբայուին , ու նորէն գունդագունդ բազմութեամբ ՃՃինէր կելքէն և նոր մաղեց կըկազմուին , որոնք բընաւ պարապ տեղ մը զգանելով իրենցմէ առաջ եղածներուն վրայ կըտեղաւորուին : Վնոնք ալ կըխողուին անյայտ կըլսան , թողտալով իրենց քարեղէն խորշերը որ հիմնը իրենց ետքը եկող որդերուն բը-

նակութեանոյը : Աս ետքիններուն ալ առջիններուն գիտուածը կըպատահի . և ասանկով հաստատուն խորշերու զոնգուածներ քիչ քիչ մէկզմէկու վրայ կաւելնան և կըզբուլին , շնչեքի մը կտրգաւ շարուած քարերուն պէս . ու երկար ժամանակ անյնելին ետև աս ահազին զանգուածները՝ որոնց խարիսխը ծովուն յատակին վրայ հաստառուածէ , վեր կելլին կըբարձրանան ինչուան ջրին երեսը . և անատինը ալ չին աճիր , ինչու որ պաղեղովներուն հարկաւոր եղած ծուրը կրպակի և վեր ջինները կըսատկին առանց ծգելու իրենց ժառանգներուն պէտք եղած տեղը : Բայց ծովուն ալիքները աս ապառածներուն զարնուելով կտոր կտոր կընէն անոնց մակերեսոյթը . մէկ մասը աւազի կըդարձունեն , ու ետքը ան կտորուանքները մէկզմէկու վրայ զիղելով և իրենց խարիսխներուն վրայ բարձրանալով , տեղ կող կող իներ կըկազմն : Ասկէց զատ



Պլանութեած սարքութեած առաջին առաջային մակարդակութեած գույն է առաջանակած է:



ԿԱՌԵՆ ԴԻՇԱ:

Ա՛ ԿԱՌԵՆ ԶԵԽ ԵՐԵՎ ԵԼԾ ԽԱՆԵՐԸ : Ա՛ ԿԱՌԵՆ ԵՐԻ ՃԱյրԵՐԸ : ԴՊ ԲԱՌԵՋ ՎԱՊԱՆԻ ՀԱ-
ՊՈՒՅ , Ա՛ ՄԵՇ ԽԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԽԱՆՈՒՅԻՆ :



ՀԵԿԱԿՈՒՄՆ ԿԱՌԵՆ Ա՛ ՔԵՊԱԽԱՆՐԺԵՆ ԵՐԵՎ ԵԼԾ Է :

Քանի մը տեղուանք ալ զետնաշարժը՝
Ճռվուն յասակը բարձրացունելով , աս
թանձր պատեաններն ալ մէկ տեղ վէր
կառնէ , և մէկ բռպէի մէջ քիչ կամ շատ
կըբարձրացունէ ջրին մակերևութին վը-
րայ : Աս կերպով խիստ չնշն կենդանինե-
րու ձեռքովն ալ բնութիւնը նոր կղզ ինե-
րուն նիւթերը կըկազմէ , ու քանի մը զա-
րերու մէջ դնննք պատրաստելէն և ով-
կիանոսին յատակը հաստատ տեղաւորելէն
ետքը , մէկէնսիմէկ ջրին երեսը կըհանէ :

Անմէծ ովկիանոսը՝ Ամերիդայի արևմբտ

եան եղերքէն ինչուան Ամիլիկէի արևելեան
եղերքը , մէկ գօտիի մը վրայ որ հասարա-
կածին մէկ կողմէն մէկալը զրիթէ հինգ
հարիւր փարսախ տեղ կըտալածի , խիստ
շատ կան աս քարանիւթ ծովային մարմին
ներէն : Բայց չէ թէ աս միջոցիս բոլորը կը-
լեցունեն , հապա ան տեղէրը ուր որ կրնան
շատնալ , անթիւ են անոնք , և ամէնն ալ
իրենց լուկ աշխատութեամբը զբաղած :
Առը Նոլանտայի բոլորտիքը աս ծովային
մարմիններէն ահազին պատնէշ մը կայ .
արևելեան եղերքը՝ ալառածներու շող-

թոյ մը երկնցած է, որ անընդհատ կը տաւ բածուի ամենեին նաւ անցնելու տեղ չու նենալով, զրեթէ ինչուան հարիւր յիսուն փարսախ երկայնութեամբ : Նոր շուան տայի և Նոր կունէայի մէջ ուրիշ մըն ալ կոյ երկու հարիւր յիսուն փարսախ երկայնութեամբ, որ բանի մը հեռու մի ջոցներով միայն կը բաժնուի : Բայց ասի կոյ բան մը բաել չէ ան չափէ դուրս ահա գին կազմութեանը քով, որ Հնդկաստանի ծովուն մէջ սկսուած է գէպի Վալապարի եղերքին մէջ տեղը, և կիջնայ գէպի Հարաւ կանոնաւոր եղանակաւ երթարով ինչուան Վատակասկարի բացերը որուն բովանդակ տարսածութիւնը վեց հարիւր փարսախն աւելի է . ասոր կը բարերին Վալատիվեան, Վաքատիվեան և Քակո կողին ներուն արշիակեռագուները : Խաղաղական ովկիոնուին մէջ աւելի բաղնաթիւ են աս կենդանիները . նաւորդներուն պատմած ան հուչաւոր արշիակեղագուները, որ ան ծովուն մէջ խիստ շատ կը դատիւնուին, զրեթէ ամենն ալ աս կենդանիներուն շէնքն են, և իրենց խորշերուն կտորուանքներուն վրայ կաջին բաքայի ծաւերուն գեղեցին ան տառները :

Թէպէտե աս ծովերուն մէջը ամենեին մէծ երկիր մը չկայ, և ընակելու տեղուանքը ան բիւրաւոր մանը կղզիներն են որ ամեն մարդ տեսած է, զոնէ աշխարհագրու կան թղթերուն վրայ, այսու ամենայնիւ աս կենդանիներուն շարունակ աշխատութեամբը ովկիանոսի յատակը պինակէս բարձրացած է, որ քանի մը կղզիներու ժաղովուր զը մէկղմէկու հետ հաղորդակցութիւն կը նեն ծովուն մէջէն երթեկեկութիւն ընելով, և ինչուան երկու հարիւր փարսախն աւելի տեղ երթալու համար նաւակի պէտք չեն ունենար : Վնշուշտ հետաքրքրական բան մը եղած պիտի բլայ առաջն նաւորդներն, որ ովկիանոսին մէջ երբ որ ամենեին ցամաք երկիր մը չէ երեար, մարզիկներու կտորաւան մը տեսու ան որ ջրին մէջէն կը քային կերթան հանդարտութեամբ : Վուջի անգամ տեսնելուն անշու շու այնպէս կարծած պիտի բլայ, թէ աս մարդիկը ծովուն վրայ կը քային :

կենդանիները շատ խորութեան մէջ չեն կրնար ապրիլ, և չեն կրնար շատնաւ աննք և իրենց շէնքը բարձրացունել, եթէ թէ ոչ ովկիանոսին ան խորութեանը մէջ միայն որ մակերեսոյթին շատ հետու չէ : Ուստի աւելի կը խորութեամբ մընալ մէջը բարձրացուներու և գաշուերուն մէջը : Վանցամէ կազմուած ապատամեներու շղթաները կը այս նեն ովկիանոսին մէջի լեռներուն ուր ըլլալը, և ընդհանուր գաղափար մը կուտանմէջի անոր խորութեամբ մակերեսոյթին վը բայցի : Ովկիանոսին մակերեսոյթին վրայ առջի անգամ երեցած կղզիները աննոք են, որ խիստ բարձր լեռներուն վրայ հաստատեր են : Խկկ աննոք որ գեռ շինուելու վրայ են, ցած լեռներու վրայ սկսուած ըլլալուն ուրիշներէն աւելի ժամանակի կարօտ են որ ջրին երեսը ելլեն :

Աս համաւոտ բացատրութիւնը՝ որ փորձառութեան վրայ հիմնեաւ է, կատարեաւ տեղէկութիւն մը կուտայ մեղի յիշեաւ կղզիներուն մէծ մասին հետաքրքրական զրիցը վրայով : Քանզի բայց է ան երկայն շարքը Վալորիվեան և Վաքատիվեան կղզիներուն որ մէկղմէկու քով հն զրեթէ ուղիղ զծի վրայ վեց հարիւր մղնի չափ երկայնութեամբ : Վնչարէս կարելի է որ աս կենդանիները միաբանած բլան այս բան հեռաւոր տեղ կորդաւ իրենց շէնքերը շինել, և երեքք ուղիղ զծին դուրս չելլեւ և աջ զին կամ ձախ զին չտարած ուիլ : Վար պատճառը ան է, որ ովկիանոսին աս կողմն ջրին մէջ երկայն լեռներու գոտիներ կան, Վմերիկայի Վնանեան լեռներուն պէս : Տուլյին կենդանիներն աննոց գաղաթներուն վրայ իրենց մաղերը շինելով քիչ քիչ ջրէն վեր հաներ են : Կը գտնուին նաև խիստ շատ մէկղմէկու կազմած քարանիւթ բոյսէր, որոնց մէջը բոլորչի աւագան մը ձեւացած է յիսուն կամ վաթսուն հետք խորութեամբ : Վս աւաղմնին բոլորակը պատական երկրի լեզու մը կայ որ կղզին է . անոր զըսի կողմերն ալ խիստ զառ ՚ի վայր տեղ մը որ հաջար կամ հազար հինգ հարիւր ուսաւաչափէն աւելի խորութիւն ունի : Վս տարօրինակ զիրքն ալ,

նմանապէս շատ զիւրաւ կըբայատրուի , թէ որ այնպէս համարինք որ ծովուն յատակը հօքաբուխ լիս մը կայ , որոն բերաւ նը աս կենդանինքը կըբնակին : Յայտնի է որ բերնին եղերը աշխատող կենդանինքը աւելի շուտով ջրին երեսը հասած պիտի ըլլան , քան թէ անոնք որ աւելի ցած տեղ մը կաշխատին . որովհետև առջինը խիստ մօտ է մակերևոյթին քան թէ երկրորդը : Ասմակ քառասունուերկու կղզիներուն (ուրոնց Պիշել նաւապէտը ականատես եղած է , աշխարհիս բոլորտիքը ճամբորդութիւն ըրած ատենը) քառանուենինն մէջը բոլորչե աւագաններ ձեւացած են . մէկ քանինքը ինչուան քառանուենին փարսախի տրամադիք ունին , ուրիշներունը կէս փարսախին աւելի չէ : Աս աւագաններուն մէջը բնակող կենդանինքը շարունակ աշխատելով մեր ջոսին պիտի լուցունին զննոնք և բոլորովին տոփարակ կրղի մը պիտի ձեւացունեն :

Յիշեալ կղզիները ջրին երեսը ելած նուն պէս՝ մէկէն կըսկսին բյսերով և բընակիչներով լեցուիլ : Կախ և առաջ սպիտակագոյն աւաղ մը կերեայ ծովուն երեսը տեղ քարի կտորուանինքներով որ ալիքները կըբերին . բայց բիշ ատենի մէջ ծառերու և բյուերու սերմերը ալ կըբերեն հոն , որոնք կըբուանին աւաղին մէջը . անանկ որ շատ չերթար բոլոր կղզին կանանչ խոտերով կըծածկուի : Դառակու կրծելու ալ մերձակայ եղերքներէն կըյա փրշտուկէ ծովը և կըբերէ հոն , նմանապէս մողէնները միջատներ և ուրիշ փոքրիկ կենդանինքներ անոնց հետ , որոնք իսկոյն կըշատնան և կղզին առաջին բնակիչները կըլլան : Խուզունները իրենց օդային ճամբորդութիւննենը մէջ հեռաւանց տեսնելով ան տեղի կանաչութիւնը , հոն կիջնան ու իրենց բյոներ կըշնին : Ա երջապէս մերձակայ կղզիներուն բնակիչները հալիքն բըշուած , կամ ծառելուն գեղեցիկութեանը , պտուղներուն կամ ձկներուն առատութիւնը տեսնելով իրենց նաւակներովը կուգան խլածիթները կըշնեն , ցեղ մը կըհասաւատեն հոն , և աստիճանով ծառելութիւնը :

1. Բ. է. լ. է. :

2. Բ. է. լ. է. է. է. է. :

գործը՝ մարդկային գործքերով կըպատկի , ինչպէս որ Շատուածային նախախնամութիւնը սահմաներ է :

Կուսածքի ուր և ի ժամանակ . կամ ի նու առաջի բարեգութեան վենդունի Աստուած :

Կալրուածքի տէր հարուստ մարդուն մէկը ծառայ մը ունէր , որն որ շատ անգամ համողելու աշխատեր էր թէ բարի գործքերը՝ որոնցմով մէկ մարդ մը կըկարծէ թէ երկնից արքայութիւնը պիտի ժառանգէ , չեն կրնար մեղաց բառութիւն սեպուիլ Շատուածոյ առջեւը . և թէ այնպիսի գործքերը իրօք բարի չեն , թէ որ զանոնք գործօղը կատարեալ հաւատոք չունի , ու սրտանց հաւատար ան ձրի փլկութեանը՝ որն որ Տէր Յիսուս Քրիստոսի արդիւնքներովը ստացուած է , և որն որ Յիսուս Քրիստոս Ճրիստէս կընծայէ բոլոր իրեն Ճմարիս հաւատացեալներուն :

Բայց աս բարեսիրու մարդուն բոլոր աշխատանկքը փուծը կերթար , ինչու որ միշտ ասանկ կըպատասխանէր ծառան . և լուսածդ չեմ հասկնար . ինծի անանկ կերեաց թէ մի և նոյն բան է Շատուածոյ առջեւը , բարեգործութիւն ընելը՝ երկնից արժանաւոր ըլլալու համար , կամ թէ բարեգործութիւն ընելը՝ երկնիցը ձրիստէս մեզի տրուած ըլլալուն համար , քանզի առ երկու կերպովն ալ բարեգործութիւնը կըկատրուի՞ :

Հատ տարիներէ ՚ի վերը կալրուածքի տէր հարուստը և իր ծառան աս սոյն խօսքերը մէկմէկու կըսկսին , և երկուքն ալ արդէն յոյսերնին կորերէ են որ պիտի չելնան մէկ ըղմէկու ըստածը հասկնալ . բայց անակընկալ պարագայի մը մէջ գտնուելով ասոնք երկուքին ալ միտքը միաբանեցաւ :

Կալրուածքի տէրը՝ իս վարձուորներէն մէկուն քիչ մը երկիր ընծայ բըեր էր , ու ան ալ քանի մը տարիէ հետէ կըրշակէր զանիկայ : Յետոյ ճամբորդութիւն մը ընելով գէսլի ան կողմէրը , միտքը զրաւ որ յանկարծ այցելութիւն մը ընէ վարձուոր ըին : Ուստի ասոր անակնիալ գալուստը՝ իր ընտանիքովը և բաղմաթիւ ուղեկիցներով , մեծ ուրախութիւն մը տուաւ ան փոքրիկ երկրին ընակիչներուն . և վարձուորը ամեն

կերպով ջանաց, որ իր բարելարին ցուցը նէ թէ ինչ ուրախութիւն կըզգայ անոր այց և լութեամբ համոր: Արք որ կալուածքի տէրը և իր ընտանիքը կառւքէն իջան, վարձուորին խրճիթը փոքրիկ ըլլալուն պատճառովը կանանչ խոտերուն վայ նրա տան: Ա արձուորը բերաւ իր բարելարին ներկայացուց իր կինը և իր որդիքը. ու ետքը մատովը ցուցուց անոր իր փոքրիկ երկրին առատ ըերբը, այնպիսի իննութեամբ և երախտագիտութեամբ որ աչքիքը լեցուեցան և ստիգուեցաւ հեռանալ անկից որ չտեսնեն անոնք:

Քանի մը վայրիեանէն ետքը՝ ուրախ դէմքով մը եկաւ, ու իր տէրոջը կողով՝ մը լեցուն պատուղ բերելով զորոնք նոր հաւաքած էր, ասանկ ըստ անոր. «Տէ՛ր, զուն քու բարեբարութեամբ ամէն աղէկութիւնը ըրի ինձի. բայց ես բան մը ըրած չեմ քեզի, ու չեմ կինար ընել, շտա աղքատ և շտա տկար ըլլալուս համար: Սակայն թէ որ կըհաճիս ընդունիլ աս պըտուղները զորոնք հիմա հաւաքեցի ան պարտէցն որ զուն շնորհեցիր ինձի, չէ թէ ինձի ըրածիդիդ փոխարէն կամ հաստցում մը համարիլով զանոնք, հապա անոր համար որ ես ասով իմ երախտագիտութիւնս քեզի ցուցընելու փափաք մը ունիմ, յիշրաւը մեծ ուրախութիւն պիտի ունենամ ես»:

Կալուածքի տէրը պատուղները ընդունեց. ու ետքը զաւատլով իր ծառային որն որ երբէք չէր կրցէր համոզէլու, բաղթրութեամբ մը ասանկ ըստ անոր. «Ա՞նչ կըսիս չնվազէփ: թէ որ աս մարդը պատուղները բերէր ինձի և ըսէր, որ ես ընդունիմ զանոնք իրբեւ փոխարէն ան երկրին որ պարզեցի անոր, և թէ ան իր բերած ընծայուղը համարէլ թէ ինքը այսուհետեւ ան կալուածքին տէրը ըլլալու կատարեալ իրաւունք ունի, հետար էր որ չըորդկանացի ես իր վարմունքին վայ. կինայի արդիօք ընդունիլ ան պատուղները զորոնք հիմա ուրախութեամբ կընդունիմ իր անպատմելի երախտագիտութեանը միայն նշան մը համարիլով. չէ որ պիտի մերժէի ու չըն-

զունէի պատուղները, ոչինչ և անարժան փոխարէն մը սեպելով զանոնք: Տես՝ թէ որ աս երախտագիտութեան նշանը հիմա հաճէկլ է ինձի, այնքան ու յանդուգն և անգուննիլ պիտի երեւար ինձի իր նուելը թէ որ անիկայ խօթհելու ըլլալը թէ ասով իր պարտքը կըհատուցանէ: Երդ մտածէ հիմա չնվազէփ, տակուին կըամակու ու փոխարէն մը վճարել կուզե՞ս արդիօք Սատութոյ՝ երկինքին համար, որն որ ինքը քեզի ձրի պարզեւ կուտայ. մտածէ թէ կըհատիննամս արդիօք որ երկինքը ձրի չնորհք մըն է մեզի, և մեր բարեգործութիւնները լոկ երախտագիտութեան մէկ նշան մը: Յովսէփ սկսաւ մտածէլ. անանկ կըթուէր իրեն թէ մէկ նոր լցոյ մը ձագեցաւ իր սրտին մէջը, և ուրախութեամբ արտասուք թափեց: Վ. յնուհետեւ իր բարեգործութիւն ընելուն պատճառը երկինքը ստանալը չէր, սրովհետեւ զիտէր որ պարզեւ կըտրուէր երկինքը շնորհքով միայն, այլ զարմանալին ան է որ անկց ետքը աւելի կըջանար բարեգործութիւն ընելու որ անով ցուցընէ իր երախտակետութիւնը և սէրը տու Վատուած:

Ա սովորական բառեւ ական: Թմբ Յ և վերը:

Երբ որ Փիացցան սակիրիչն քովի եկաւ, հարցուցին անոր թէ Ճշմարիտ է ինչ որ ինքը ըստած էր. պատասխան տուածան. «Ե. յու տէր Ճշմարիտ է իմ ըստած»: Ողորմելի Ոտան աս խօսքը լուսուն աղակեց: «Ա՞հ, ողորմած Վատուած, աւասիկ անանկ մէկ խօսք մը որ երբէք պիտի ըկրնան հաստատել»:

Ա էրականու Փիացցան. «Վայէ որ կէտը հասած եմ քեզի օղնելուս համար»:

Ոտան. «Վարդ չկրնար աս բանս ապացուցնել. երբէք պիտի չկրնաս հաստատել որ իմ տունս եկած ես»:

Փիացցան. «Երանին թէ երբէք քու տունդ եկած չըլլայի, ինչպէս որ Ճշմարիտ է թէ եկած եմ. անս ինչ վիճակի մէջ եմ քու պատճառաւուդ»:

Ոտան. «Անհնար է որ կարենայ մէկը ստուգել թէ իմ տունս եկած ես»:

Ետքը ասոնք զատ զատ տարին բանսոի մէջ զրին:

Փիսցային բաշածներուն նայելով՝ զիւրին է զուշակել թէ Ոօռային ալ տանը ջանք պիտի տային դատաւոլները . բայց աս ողորմելին իր զբարտչն պէս պնդակազմ չէր : Այսու ամենայնիւ տանջանքը սկսուելուն քիչ մը ատեն ողքալի ձայնիւ աղաղակելով , իր անմերզութիւնը հաստատելու կրծանար , առանց ուրիշ խօսք մը ըսելու : «Ո՛չ , ողորմեցէր ինձի , կըսէր ան , ևս աս մարդը չեմ ճանչնար . ես անոլ հետ երբէք տեսնուած չեմ . վասնորոյ չեմ կընար ըսել թէ ինը համար աս սուտը ըստ , թէ շոտ անդամ իմ տունս կուգար և երբէք իմ խանութս եկած չէ : Ո՛չ , ահա կըմեանիմ ես . ողորմեցէք , տէր , ողորմեցէք ինձի : Ես ան թուղթը սպառեցի՞ իմ շինած եղիս նուսխան կարծելով զանիկայ . . . քանզի կուզէի որ մարդու ձեռք չանցնի ան , ու ես միայն ստակ շահիմ անկից» :

«Այս ըստածդ բաւական ապացոյց մը չէ» , պատասխան տուին իրեն : Խեղճ մարդը աղաջէց որ դադրեցունեն պատիժը , խօսք տալով թէ Ճշմարիտը պիտի ըսէ : Երբոր դապեցուցին տանիկ ըստ . «Ճշմարիտը աս է որ առողջութեան վերակացուն ինձի հետ երբէք տեսնուած չէ» : «Որէն սկսան աւելի սաստիկ տանջել զանիկայ , ու նոյն տանինը երբոր անգութ դատաւորները կըստիպէին շիտակը զբուցել պատասխան կուտար խեղճը , թէ «Նչպէս որ կուզէք նէ իմացուցէք ինձի որ ըսեմ» :

Վերջապէս ան ներկայ ատենին տանջանքը աւելի սաստիկ ըլլալով՝ քան թէ ան պատիժին երկիւղը որ ինքնինքը յանցաւոր խոստովանելով անշուշտ պիտի կըէր , տանիկ ըստ . «Աս պղտի աման մը տուի գիտացային աղոտելութիւնով կամ աղբով լեցուն , որ պատերուն քըսէ : Ուտղ տուէք ինձի , ևս Ճշմարիտը պիտի ըսեմ» :

Դատաւորները տեսնելով որ ցաւը երենց ուզածը ըսել կուտայ անոր , ականջ չպրին ողորմեց Ոօռային որ կաղսչէր դադրեցունել տալ իր տանջանքը գոնէ քիչ մը ատեն . և հրամացեցին որ շարունակէ իր խօսքը Ճշմարիտը զբուցէ անտանելի չարչարանքներուն մէջը : Են ալ որ և իցէ կերպով անոնց կամքը կատարելու համար ը-

սու թէ պղտի ամանին մէջը եղած աղտուշութեանը և մոխրաջուրին հետ՝ պատահեցին յի ան հիւթը՝ որ մեռելներուն բերնէն կելլէ» :

Դեռ ասով ալ գոհ չեին դատաւորները . պէտք էր որ Ոօռա իր զգործած յանցանքովը ինքնինքը զրպարտելէն ետև , քանի մը շինծու պատճառներ ալ գտնէ , որ կարենան աս մտացածին ոճիրը բնական կերպով մը բացարելու որ ասանկ հաւանական բան երենայ : Ուստի շարունակիցին տանջանքը , և Ոօռա ըստ , թէ առողջութեան վերակացուն և ինքը անշուշտ մեծ օգուտ մը պիտի քաղէին աս անօրէնութիւնը գործելով . «Ու ան զի աւտողջութեան վերակացուին շահաւոր էր՝ թէ որ շատ մարդիկ հիւընդնային , ու ես ալ իմ դեղուախնով ստուկ պիտի շահէի» :

Բայց աս աղետալի ստութիւնները միայն տանջանքին ատենը ըսուեցան . քանզի Ոօռա կուրանար ըստածները՝ իր բանտը տարութելուն պէս : Իր անմեղութեանը զգացումը , իր սուտ խոստովանած յանցանքին կըրելու պատիժը , և իր կնկանը ու որդւոցը յիշատակութիւնը մէկ տեղ գարով՝ իր միտքը հաստատեցին աւելի ոյժ ունենալու երբ որ իր խոստովանութիւնը ուրանալուն համար նորէն տանջելու ըլլան զինքը : Ուստի յետագայ հարցափորձին ատենը որպատասխան կըսէր . «Ո՛չ տէր , ըստածներու վրայ աւելցունելու խօսք մը չունիմ , մանաւանդ թէ կուզէի որ քիչ մը կարճեցունեմ զանոնք : Են եղը որուն վրայով խօսեցայ , երբէք ես շինած չեմ անկից . և ինչ որ ըսի նէ ես՝ զիսնաք որ տանջանքը ըսել տուաւ ինձի» : Դատաւորները անմիջապէս սպառնացան թէ նորէն տանջել տալու են զինքը : Ոօռա պատասխան տուաւ . «Ու երատին կըսէմ թէ ամեննեին Ճշմարիտի խօսք մը չկայ երեկուան ըստծներուս մէջ . տանջանքը անանիկ ըսել տուաւ : Ներկայէք ինձի մէկ Աղջոյն ժեղ Ոօռիամ ըսել , ու ետքը Յստուած ինչ տուն տայ նէ ինձի անանիկ պիտի ընեմ» : Եւ ծնկան վրայ եկաւ խաչելութեան պատիկերի մը առջեւը . քանի մը վայրկանէն ետքը ոտքի վրայ ելլելով և ստիպուելով իր խոստովանութիւնը հաստատել , ըստ . «Արդարեւ ըստածներուս մէջ

ամենուին ճշմարիտ խօսք մը չկայ՞։ Ուստի անմիջապէս տանջանաց սենեակը տարուել լով բառ ողորմելին Ո՞նուա . «Ալքինդրէմ, ա՞ր, որ ալ զնու տանջել չտաք, ևս հաստատ կը կենամ՝ իմ խոստովանութեանս վրայ»։ Երբ որ նորէն բակեցին իր կապէրը ու տանջանաց սենեակէն դուրս հանեցին, վերստին հաստատեց թէ և յօսածներաւն մէջ ամենուին ճշմարիտ խօսք մը չկայ՞։ Ա երբստին տանջանաց սենեակը խրկեցին, ուր տեղ նորէն անոնց ուղածին պէս զուցեց . ու վերջապէս իր մնացած տկար բաջասըր տութիւնը բոլորովին կրատելով տանջանքէն, խօսքին վրայ կեցաւ, ու բատրաստ եմ բառ իմ խոստովանութիւնս հաստատելու . ու մինչև անգամ չը ուղեր որ կարդան իրեն խօստովածին զրուածը, այլ ինչպէս որ գրեր էին նէ կընդունէր և կը հաստատէր :

Բայց ի՞նչ պէտք է մի թ միոջէ զրել, ու զատասատանին բոլոր աղետալի տեսարանները : Ո՞ուա աղէկ հասկեալով որ տանջանքէ աղջտուելու ձարը չկայ, փիաց ցայի օրինակին հետեւեցաւ : Կուզէին որ տանոր իրենց ընկերներ ունենան, վասնորոյ ստիպուեցան ողորմելիները քանի մը անմեղ անձինք մատնել : Ի՞ն զժբաղդներուն մէջը որոնց անունները մաքերնին եկաւ, երիւ տասարդ մը կար հատիլս անունով՝ որ Վիլանու բերդի հրամանատարին տղանէ էր բառիլան բանեցին բանուը զընին, ու ատենէ մը ետքը արձրկեցին զանիկայ : Ա սիկայ աղնուատոչմ էր և հարուստ . վասնորոյ բոլը աղնուականները անոր կողմը բունեցին, և առատ սձեւն վորձք տուրին խելացի փաստաբանի մը որ պաշտպանէ զանիկայ : Բայց իր հայրը սլատին կոկիծէն մի ուռւ :

Վերջապէս դատաւորները առողջութեան վերակացու Փիաց այլին տուած խօսքերնուն վրայ չկեցան, ու մեռնելու դատապահական զանիկայ և Ո՞ուա սափրիչը : Իրենց սպանուելին օր մը առաջ մէկնէկ մատուսի մէջ զրուեցան ատոնք ինչպէս որ սպանութիւն էր : Օօրապէտ մը որ Փիաց այլին գտնուած մատութին քովը կը կենար, լեց որ տակնուվրայ եղած կըսէր թէ մէկ խօստմունքէ մը խօսքուելով զուր

տեղը պիտի սպանուի, և չուզեց ականջ գնել երկու Քարուչնին կրօնաւորներու, որոնք եկեր էին յորդորելու զինքը որ քրիստոնէական տառապէտ անունութիւնները նորէն աջքէ անցունեն պիտի իր գատը . վասնորոյ անոր բովը գտայի և համազեցի որ աղէկ մեռնելու պատրաստութիւնը չնորհացը մէջ, հաստատելով թէ երբէք տեսած կամ լսած չէ որ ծերակյալ իր տուած վճիւը ես աւանէ, մանաւանդ թէ որ մէկը մեռնելու դատապարտելու ըլլայ . . . Ա երջապէս իրեն այնքան բան ըստ անմեղ մարդիկ մատներ է՞։ Ա պատահ թէ ինքը և թէ Ո՞ուա սափրիչը, յայտարարական գիր մը զիւլ տուին Քափուշներուն, որուն մէջ կըսայանէին թէ իրենց ըրած բոլոր ամբաստանութիւնները անձիմն խօսքեր էին, որն որ տանջանքը կամ աղոտութեան յոյսը զուրցընել տուած էր իրենց :

Հետեւեալ օրը սայլի մը վրայ զրին զոններ, ու քաղաքին մէջէն անցունելով, ըստ պաննելու կրտանէին բազմաթիւ ժողովրդեան աղաղակներովը, որոնք կըկարծէին թէ յանցաւոր են առ ողորմելիները : Շամբուն վրայ մինչեւ իրենց սպանուելու տեղը հասնենին, հրաշէկ երկաթով չարչարեցին զանոնք . Ո՞ուայի կրպակին աւջեւը անոնց աջեւը կտրեցին, և սակրները կոտըրուեցին . ու կախաղնենին անիւին վրայ զնելով, երբ որ գեռ ողջ էին, գետնին բարձրցաց այնպէս թողուցին վեց ժամի չափ . վերջապէս սպաննեցին զանոնք, մարմիննին այլրեցին և միխիլը զետը նետեցին :

Հօնոց երկուքն ու իրենց երկարաժես և շատ կերպ տանջանքները զարմանալի համբերութեամբ և հաստատութեամբ կը րեցին : Եւ երկուքն ու անդադար մինչեւ վերջը անիւին վրայ եղած ատեննին անգամ, իրենց անմեղութիւնը կըհաստատէին : Սափրիչին տունը հիմնայատակ ըրին . ու անոր տեղը Ա առաջամբաւութեան սիւնը կանգնելով (Տէս Երեւ . 129) արգելք գըրին որ յաւիտեան տուն չըլիսուի հոն :

Եւ աս յետագայ լատիներէն արձանանացութիւնը վրան փրան փորել տուլին :

«Այս տեղու շինուած էր ատենօք կրպակը սափրիչ ռիհանձիաքօմ Ո՞ւռային, որ կուլիէլիս Փիացցահասարակաց առողջութեան վերակացուին և ուրիշներուն հետ միաբանելով, որ ատեն սոսկալի ժանտախտ մը մեծ ջարդ կընէր, և մահառիթ եղեր ամեն կողմէ տարածելով, շատ քաղաքացիներուն աղետալի մահուանը պատճառ եղաւ : Ա ամսնորոյ ծերակոյտը ասոնց երկութիւն ալթշնամի հայրենեաց անուանելով, հրամայեց որ բարձրէիկ սոյցի մը վրայ նատիցունեն դանոնք, հրաշէկ երկաթով մը տանիջէն, անոնց աջ ձեռքը կորեն, ոսկորները կոտրատեն . ապա տարածեն զանոնք անիւին վրայ, և վեց ժամ այնպէս կենալէն ետես սպաննեն և անոնց մարմինը այրէն : Եւ որ պէս զի աս ոճրագոյն մարդիկներուն ամենէն մէկ նշանը չմնայ անոնց ինքը ածուրդը ծախուի, և անոնց մոխիրը գետը նետուի : Եւ վերջապէս աս չարագործութեան յիշատակը մշտնջենաւորելու համար, ծերակոյտը ուղեց որ աս տանը՝ ուր որ անչարութիւնը գործուած էր, հիմէն քանդուի և մէյմն ալ հօն տուն չը ինուի, և անոր տեղու սիւն մը կանգնուի Ա առահամբառաւութիւնն անունով : Ն' առ քաշուէ ուրիմն, ետ քաշուէ, բարի քաղաքացի, որ ըրլայ թէ աս անիծած տեղը իր վատահամբառութեամբը քեզ ալ աղոստէ : Օգոստոս . 1630ին»:

Աս սիւնը կանգուն մնաց մինչև 1 Մեծառեմբեր, 1778ին առջի գիշելով . որ ատեն սաստիկ հով մը կամ անձանօթ ձեռք մը կործանեց կոտր կոտր ըրաւ, և անկէց ետքը մէկը հոգ չող չուրածութիւն անունով : Ն' առ քաշուէ ուրիմն, անոր պէս լուսուծոյ խօսքն ըլլալը, մանաւանդ թէ մեծապէս կըարգիկն զանոնք, և կըխոստովանէն թէ պարտաւոր հն Սուրբ Գրոց մէջ պարունակուած ամէն բանին հաւատալու և հնազանդելու : Հայց նաև սաստիկ կըպընդէն թէ Գրուած Օրէնքէն զատ մէկ ուրիշօրէնք մընալիս կայ որ կըկոչուի Մնզիր կամ Շենովլ զուրցուած Օրէնքը, և Գրուածն հետ հաւատալ հեղինակութիւն ունի, անոր պէս լուսուծոյ խօսքն ըլլալուն համար : Ն' առ կայ Արէից Առաբիները իրենց զիրքէ բունով մէջ կըհաստատէն թէ Վասուած երբոր Առվակէին տուաւ օրէնքը Անսարէ առջելով, նյին տունը ան օրէնքին միկանութիւնն ալ տուաւ անոր, հրամայելով որ առջենը զիէ, բայց երկրորդը՝ յունինութիւնը, բերնով զըսւցէ ժողովրդոց, որպէս զի անոնք ալ միտքելնին պահէլով զանիկայ հատոցէտէ իրենց զաւկըներուն սորվեցունին միայն աւանդութեամբ : Վինչեցայսօլ անգիր օրէնքին բոլոր պատուիրանները Ն' առ թէ տանջանքը բոլորովին անօգուտ է ճշմարտութիւնը զբարատուածներէն քաղելու համար, քանզի տանջանքի մէջ անմեղ մարդը մանաւանդ երկչուս որ ըլլայ իր չըրած չարութիւնը վրան կառնէ և կըխոստովանի, քան թէ կամակոր յանցաւորը՝ իր չարագործութիւնը :

Վեհապէտ :

Վաս պատմութենէս իրեք բան կըսորվիմք :

Վախու թէ տանջանքը բոլորովին անօգուտ է ճշմարտութիւնը զբարատուածներէն քաղելու համար, քանզի տանջանքի մէջ անմեղ մարդը մանաւանդ երկչուս որ ըլլայ իր չըրած չարութիւնը վրան կառնէ և կըխոստովանի, քան թէ կամակոր յանցաւորը՝ իր չարագործութիւնը :

Երբորդ՝ թէ Վահուական և իմաստուն մարդիկ, ծերակայտներ և ժողովներ՝ շատ անդամ կըսուալին իրենց դատելու ատենը :

Երբորդ՝ թէ աս դարաւս վճիւները ենթակայ են քննուելու և բոլորովին փոխուելու գալու դարաւս մարդոցմէ : Օորորինակ 1630 թուականին Ո՞ւկան քաղաքի ծերակոյտը Ա ատահամբաւ ըրին երկու խեղճ մարդիկները, բայց 1778ին ան նոյն քաղաքը մէկը չգտնուեցաւ ծերակոյտին վճիւր պաշտպանելու, և անտարակցու 1846ին բոլոր աշնաբհի պիտի միաբանին ըսերով թէ . անոնք իրենց սնապաշտ և անողօրմ վարքովը 200 տարի առաջ վատահամբաւ ըրին զիրենք մշտնջենաւու բապէս :

Վահուակայտներուն հեղինակութիւնը :

“Ինու որ Փարիսիցիները և բոլոր Արէաները մինչեւ աշէկ մը ձեռաւընին ըլլաւանն, հաց չեն ուսեր . ինչու որ ծերերուն աւանդութիւնը գրուեն . . . Վասանը Փարիսիցիները ու կարացպները հարցուցին անոր թէ ինը բաւականաբեր ծերերուն աւանդութեանը պէս չեն երթար, հազար պիտչ ձեռքով հայց կուտեն” : Մարկ . է . 3, 5 :

♦ Երէայը Աուրը Գիրբէն դուրս, շատ բաներ ընդուներ էին և կըգործածէին միայն աւանդութեան հեղինակութեամբը : Վնոնք երբէք չէին ուրացեր Աուրը Գրոց Այս Այսոքը ըլլալը, մանաւանդ թէ մեծապէս պէս կըարգիկն զանոնք, և կըխոստովանէն թէ պարտաւոր հն Սուրբ Գրոց մէջ պարունակուած ամէն բանին հաւատալու և հնազանդելու : Հայց նաև սաստիկ կըպընդէն թէ Գրուած Օրէնքէն զատ մէկ ուրիշօրէ մընալիս կայ որ կըկոչուի Մնզիր կամ Շենովլ զուրցուած Օրէնքը, և Գրուածն հետ հաւատալ հեղինակութիւն ունի, անոր պէս լուսուծոյ խօսքն ըլլալուն համար : Ն' առ կայ Արէից Առաբիները իրենց զիրքէ բունով մէջ կըհաստատէն թէ Վասուած երբոր Առվակէին տուաւ օրէնքը Անսարէ առջելով, նյին տունը ան օրէնքին միկանութիւնն ալ տուաւ անոր, հրամայելով որ առջենը զիէ, բայց երկրորդը՝ յունինութիւնը, բերնով զըսւցէ ժողովրդոց, որպէս զի անոնք ալ միտքելնին պահէլով զանիկայ հատոցէտէ իրենց զաւկըներուն սորվեցունին միայն աւանդութեամբ : Վինչեցայսօլ անգիր օրէնքին բոլոր պատուիրանները Ն' առ թէ տանջանքը բոլորովին անօգուտ է ճշմարտութիւնը զբարատուածներէն քաղելու համար, քանզի տանջանքի մէջ անմեղ մարդը մանաւանդ երկչուս որ ըլլայ իր չըրած չարութիւնը վրան կառնէ և կըխոստովանի, քան թէ կամակոր յանցաւորը՝ իր չարագործութիւնը :

Նէն ետ դառնալուն, իր հետը բերաւ աս երկու օրէնքները և ժողովուրդին տուաւ աս հետեւեալ եղանակով: Եր վրանը՝ գարճաշ ծին պէս իրեն կանչեց ՎՀարոնը ու տուաւ անոր բնագիրը՝ որ Գրուած օրէնքը պիտի ըլլար, և յիտոյ անոր մեկնութիւնը՝ որ ՎԿղիք օրէնքը պիտի ըլլար, Ճիշդ ան կար զովքինչպէս որ լեռանը վրայ ընդուներ էր զանոնք: Վնատենը ՎՀարոն ելաւ Անվակ սին աջ կողմը նատաւ. անոր ետևէն ներս մտան իր երկու որդիքը Եղիսակար և Խթամար, և անոնք ալ Անվակսի ոտքը նատած սորվելով աս երկու օրէնքները ինտոր որ ՎՀարոն սորվել էր, ելան և նատան մէկը Անվակսի ձախ կողմը և մէկալը ՎՀարոնին աջ կողմը: Վայ ներս մտան եօթանասուն ծերերը սորնք էին աղջային մեծ ժողովը, և անոնք ալ առջններուն պէս սորվելով Անվակսին, վրանին մէջը նատան. և անոնցմէ ետեւ ներս մտան ան ամէն մարդի կը որ Վատուծոյ օրէնքը սորվել կուղէին, և առջններուն պէս սորվեցան: Վակից ետքը Անվակս դուրս ելաւ գնաց. ՎՀարոնն ալ բերան ըսելով ամեռող երկու օրէնքը, ինտոր որ սորվել էր իր իր եղօրմէն, ելաւ զնաց. յիտոյ Եղիսակար և Խթամար ելան նոյնպէս զրուցեցին օրէնքը, և երբոր անոնք ալ ելան գացին, եօթանասուն ծերերը ելան նոյնպէս ըսին հոն եղող ժողովը զոց առջեւ. այսպէս անոնց ամէնն ալ չորս անգամ լսեցին աս օրէնքները, և հաստատ միտքերնին պահեցին: Եաքը ալ նոնք բոլոր ժողովուրդին մէջը ցրուեցան, և սորվեցուցին անոնց ինչ որ իրենց աւանդուած էր՝ Վատուծոյ մարդարէին ձեռօքը: Վնարանը գրուած էր, բայց անոր մեկնութիւնը բերնով կաւանդէին իրենց յաջորդ ազգերուն: Ուարքիները աս ալ կըսին թէ զրուած բնարանը կըսարունակէ 613 պատուէլները (անոնք այսպէս կըսաժննն օրէնքը). բայց չըբուած մեկնութիւնները կը պարունակէն ան ամէն եղանակները, կանոնները և պարագաները որ ան պատուէր ները պահելու համար զործածուելու են: Վնոնք կըհաստատէն նաև թէ երբոր իրենց Եղիսակար եղանակները բառ:

մուն տարին լմնալու վրայ էր՝ Անվակս մէկ տեղ կանչեց բոլոր ժողովուրդը և իմացուց անոնց իր մահուան մօտենալը. ուստի հրարաման ըրաւ որ եթէ իր աւանդած բաներէն մոռցուած մը կայ նէ իրեն խմացունենա և ինքը նորէն միտքերնին պիտի ձգէ մոռցածնին, և թէ որ իրենց սորված բաներուն վրայով միտքերնուն մէջ տարակոյս մը և զժուարութիւն մը ծագած ալ է նէ պիտի լրւէտ անոնց: Վար վրայ ժողովուրդը սկսեց իրեն երթալ, և Անվակս իր մը նացած օրերը անցուց (մետասաներորդ ամու սկիզբէն մինչեւ երկուասաներորդին վեցը) ժողովուրդին գրուած և չգրուած օրէնքները սորվեցունելով: Երկուասաներորդ ամուն վեցերորդ օրը Անվակս յանձնեց անոնց պիտի մինչեւ Երկրորդ Օրինացին վերջը. 12 ցեղերուն իւրաքանչեւրին մէկ մէկ օրինակ տուաւ, և 13 երսորդ օրինակը զ կատացւոց տապանակին մէջ Տէրորջը առջեւելու համար. և վերստին կըկնեց չգրուած օրէնքը Յեսուսին, որ իր յաջորդը պիտի ըլլար, և եօթներորդ օրը՝ Կաբաւ լեռը ելելով հոն տեղ մեռաւ: Իր մեւննելէն ետեւ Յեսու աւանդեց կայ իրեն յաջորդող ծերերուն. և անոնք մարդարէներուն աւանդեցին, մարդարէներն ալ մէկպմէկու աւանդեցին մինչեւ եկաւ հասաւ Երեմիային, որ անկիայ Շարութին աւանդեց, Շարութ Երեմիային, անկից ալ աւանդուեցաւ քանի մը յաջորդ ծերերու որ մեծ ժողով կըկոչուէին, և որոնց վերջնն էր Երդար կոչուած Ալմոնը: Ալմոն աւանդեց զանիկայ Վնատիգոնս Առքոցին, և անկից ալ ութը անձինքներէ յաջորդաբար անցնելով որոնց անունները յիշուած են, Ալմէննին եկաւ (որ կըկարծուի թէ ասիկայ մեր Փրկիչը իր գիրկը աւանդն է. Պատ. բ. 28.) և անկից աւանդեցաւ Գամալիէլին որուն սորքը մեծցած էր Պօղոս աւաքեալը, (Պատ. բ. 3.) և որն որ յիշուած է Պարծ. ե. 34—40:

Վհա այսպէս հաւաափ մը ունէին շը բէայը իրենց աւանդութիւններուն վրայ: Վնոնցմէ շատեկը անտարակոյս էին որ աւանդութիւններուն ամէնն ալ Ճշմարիտ

են և իրենց նախնիքներէն աւանդուած ճիշդ վերը նշանակուած եղանակովը : Սակայն թէպէտե անոնց վրայով առ մասնաւոր պատմութիւնը կար, և ժողովուրդն ալ շատ վստահութիւն ունէր անոնց ճշմարտութեանը վրայ, այսու ամենայնիւ բրկիչն մեր քրիստոս բոլորովին դատապարտեց և հերքեց զանոնք : Հրէայք Կատուծոյ զգլուած խօսքը կանուանէին զանոնք, և անոնցմով կը մէկնէին գրուած իրաքք . թէ որ մէկը չնազանդէր ան բաներուն վերջին ասահան անհաւատ և չար կը համարէին զանիկայ. բայց սակայն քրիստոս յայտնի իմացուց թէ անոնք միայն ամարդոց պատուիրած բանքն էն՞ : Խաստիկ յանդիմաննելով ըստ . «ինչո՞ւ Կատուծոյ պատուիրանները զանց կը նէր ձեր աւանդութեան պատճառովը : Կէղծուովնէր՝ աղէկ մարգարիտութիւն ըրաւ ձեր վրայ Եսային՝ ու ըստ . Վ. ժողովուրդս միայն պակունքներովք զիս կը պատառէ . և իրենց սիրտերը հեռացած զատուած էն ինձմէ : Պարապ տեղը զիս կը պաշտեն . մարդոց պատուիրած բաները իբրև վարդագետութիւն կը սրվեցունին . . . Վ. դէկ կանալովէք Կատուծոյ պատուիրանքը, որ ձեր աւանդութիւնը հաստատ պահէք . . . Վ. ատուծոյ խօսքը բանի տեղ չէք զներ ձեր աւանդութիւնովը, որ կաւանդէք» : Անդ . Ժ. 3, 7—9 : Անդ . Է. 9, 13 :

Վ. պատմութեանէն կը սրվինք՝

Վ. ծաէ մարդիկ ինչպէս զիւրին կը նան խաբութ աւանդութեան վստահէլով :

Հրէից աւանդութիւններէն աւելի աղէկ վկայուած աւանդութիւններ ուր կրնամք գտնել . քանզի մասնաւորապէս կը պատմուի անոնց արուելուն ժամանակը և եղանակը, նաև որոնց որ արուեցաւ նէ՞ անոնց անուններն աւ կը պատմնէի, նմանապէս ամէն ան զգուշութիւնները՝ որ սխալ մը ընելու համար եղաւ . այսու ամենայնիւ բոլորովին սուտ էին աս աւանդութիւնները :

Վ. քրիչն մերոյ՝ Հրէից աղէկին ըրած յանդիմանութեանէն կը աւեսնեմք՝ թէ բնաւ ընդունելի չէ ան բանը որ հսկաւակ կուգայ Վ. ատուածաշունչ գլույք :

Հրէայք մեծապէս ապստամբեցան Վ. ատուծոյ դէմ, աւելցունելով և փոխելով ան խօսքերը որ Կատուած առ համարի մէջ էին իրենց ինքնէնքն աւանդութիւններուն հետեւելով, շատ զատմ ծաղր կը լսար կը նախատառէր աս խօսքերը լսելով . «Վի թէ գուն մեր օրէնքին բոլոր զիստուն վարդապետներէն և գտիւներէն աւելի գիւտուն ես : Հիմա գուն մեր հետեւած սուրբ Հայրերէն աւելի աղէկ՝ կը հասկընաս Առւրբ Գիւրը : Առլոր զիստութիւնը քու քո՞վէ է՞» : Վ. յոււ ամենայնիւ ինքը իրաւունք ունէր, և պախարակողներուն ամէնն ալ մոլորութեան մէջ էին :

Վ. աղանդելու համար : «Ճան մը չաւելցու նէք ան խօսքին վրայ որ ես ձեղի պատուիրեցի, և բան մը չպականցունէք անկից, որ պահէք ձեր Տէր Կատուծուծոյն հրամանները որ ես ձեղի պատուիրեցի»: Կ. Օքէն . դ . 2 : «Կատուծոյ ամէն խօսքերը ընտիր են . . . Վնար խօսքերուն վրայ մի աւելցուները, որ ըրլայ թէ անիկայ քեղ յանդիմանէ, և զուն ստախօս գտնուիս»: Վ. առաջ . շ . 5 , 6 : Պօղս առաքեալ յատուկ կը որդորէ բրիստոնեները . «Օգուշցայէք՝ ըրլայ որ մէկը ձեղ կողպատէ միտքի վարպետութիւնով ու փուռ խարէութիւնով . որ մարդոց աւանդութեան պէս է»: Անշ . դ . 8 :

Վ. Կըտեսնեմք որ Ճշմարտութիւնը կը ընալայ ըիշէրուն հետ և մոլորութիւնը բաղմութեանը հետ :

Օսրօրինակ՝ Քրիստոսի տառնը՝ միայն քիչ մարդիկ գիտէին Ճշմարտութիւնը, որ ատեն գրեթէ բոլոր ժողովուրդը՝ իրենց աւածնորդներովք մէկտեղ, Կատուծոյ պատուիրանները զսնյա ըրած էին իրենց աւանդութեան պատճառովը : Վնտարակոյս ան Կատուածապաշտ Հրէան որ աս աւանդութիւնները չէք ընդուներ և Կատուծոյ պարզ խօսքը ամուր կը բաւնէր, շատ անդամ ծաղր կը լսար կը նախատառէր աս խօսքերը լսելով . «Վի թէ գուն մեր օրէնքին բոլոր զիստուն վարդապետներէն և գտիւներէն աւելի գիւտուն ես : Հիմա գուն մեր հետեւած սուրբ Հայրերէն աւելի աղէկ՝ կը հասկընաս Առւրբ Գիւրը : Առլոր զիստութիւնը քու քո՞վէ է՞» : Վ. յոււ ամենայնիւ ինքը իրաւունք ունէր, և պախարակողներուն ամէնն ալ մոլորութեան մէջ էին :

Վ. Կըտեսնենք որ եկեղեցին կը նայ ու խալի :

Երկիրս վրայ Վ. ատուած ուրիշ եկեղեցին չունէր Հրէից եկեղեցին զատ . որ իրենցն էր որպէսպիր ըրլալը, աւ փառքը և ուխտերը, ու օրինադրութիւնը, և պաշտօնը, ու խստմունքը . իրենցն էին նահապետները, մարդարէները, և անդէւնքն էկեղեցին վստածմէ հետացաւ, և փոխանակ Վ. ատուածային Ճըշմարիտ բանին յարելու՝ մարդկային աւանդութիւններուն հետեւելով, շատ զատն և հոգեկորուատ սխալմունքի մէջ էնկաւ :

միայն հաստատել ժողովուրդը և մասնաւոր անձննք, հապանակ եկեղեցական իշխան ները, դպիլները և օրէնքին վարդապետները, Եկեղեցւոյ քահանաները և կառավարները, յու բուն եկեղեցին մոլորութեան մէջ ինեկաւ. և երբոր Քրիստոս աշխարհ եկաւ, և յանդիմաննեց զանոնք իրենց մոլորութեանցը համար՝ սպաննեցին զանիկայ:

Եւ վերջապէս՝ կըսեմնենք որ առաւել Վատուածաշունչին հնաղանդիլ պէտք է քան թէ եկեղեցին, երբոր եկեղեցին Վատուածաշունչին հակառակ բան մը սորվեցունէ:

Տէն մեր կըսէ. «Սոլսէսին աթոռը կարդացողները և Փարիսեցիները նատան. ամէն բան որ ձեզի կըսէն ըրէք ու պահէցէք, բայց անոնց գործքերուն պէս մի ընէք, ինչու որ կըսէն և չեն ըներ»: Առորդ. իդ. 2, 3: «Քրիստոս աս խօսքս չէ թէ ան չար վարդապետներուն իշխանութիւն տալու համար ըստ, հապա ժողովուրդին ցուցընելու համար թէ ինչ մեծ տարբերութիւն կոյ ան վարդապետներուն խօսքին և գործին մէջ. բայց չուզեց թէ ժողովուրդը առանց բնենութեան ընդունելու էր իրենց վարդապետներուն ամէն ըստձենը ըր. քանոնի աս բանակուրութիւն կըսէն բանակուրութիւն հետեւիլ պիտի ըլլար ան մարդոցը որոնց համար ինքը ուրիշ տեղ կըսէ թէ «Փրենք կոյր են կոյրելու առաջնորդ. կոյրը երբոր կոյրին կառաջնորդէ՝ կըսխալի ու երկուքն ալ փոսը՝ կիյնան»: Առորդ. ժե. 14: «Չէ, ժողովուրդը Սուրբ Գիրքը քննելու էր (Յօհ. Ե. 39.) ինչպէս որ Ինչը իրացիք ըրին, և անոր համար ազնուական սեպուեցան. (Պատ. ժէ. 11.) դպիլները ու Փարիսեցիները կանոնաւոր վարդապետներ էին չըէից, և ինչ որ սորվեցունէին Սուրբ Գրոց համաձայն՝ ընդունելու էր ժողովուրդը. բայց անոնց շատ անդամ սուտ վարդապետութիւն սորվեցունէլը՝ Քրիստոս ինքը կըծանուցանէ նոյն զիլսոյն մէջը, (Առորդ. 16—22 համար.) նաև կըսէ «կոյր առաջնորդներ որ մէեղները կըսխալէք և ուղարկու կըկլէք», (Համար 24.) և «Ո այ ձեզի կեղծաւոր կարդացողներ ու Փարիսեցիներ, որ երկնից Թագաւորութիւնը մարդոց դէմ կըսկոցէք. դուք չէք մտներ, և անոնք որ կըմաննէն չէք ժողովը մտնել. (Համար 13):

Բովանդակ չըէից եկեղեցին (բաց ՚ի անքիչերն որ Ճշմարիտ Խարայէլացի էին.) (Հառավ. ք. 28, 29. թ. 6, 7.) բոլոր իւրենց իշխաններովը՝ քահանաներովը և ուսուցիչներովը մէկտեղ ապստամբեր էին Վատուածմէ, և մարդոց պատուիրանները իւրեւ վարդապետութիւն կըսորվեցունէին: Վապէս՝ Ճշմարիտ հաւատացեալ չըէայն Վատուածոյ հնաղանդիլու համար պարտաւուրած էր իր եկեղեցին չէնաղանդիլու: Վնա տարակոյս աս բանս ընելը շատ ծանր կուգար իրեն. քանզի իր եկեղեցին կըսիրէր. անոր մէջընդունուած էր և անոր անդամ եւ զած էր թլիատութեամբ, մարդարէից և նախնի սրբոց յիշատակութիւնը պատուական էր իրեն. գիտէր թէ, ան եկեղեցին հետ հաստատեց Վատուած իր ուխտը, և անոր մէջէն ելլիլու էր Վեսիան աշխարհի Փրկիչը: Սակայն աս ամէն բանին վրայ կըսիչը որ իր պարտքն է բան մը չաւելցունէլիր Տէր Վատուածոյ պատուիրանքին և խօսքերուն վրայ, ոչ աւ անոնցմէ բան մը պակսեցունէլ. և երբոր Վատուածոյ խօսքին դէմ եկեղեցին պահանջմունքներուն հնաղանդութիւն չցուցընելուն համար, ինքը իւրեւ հերետիկոս կըհալածուէր՝ կարող էր ըսել ան խօսքը որ ետքը Վատուածիները ըսին. «Ճանէ որ Վատուածոյ առջեր ուղիղ է որ Վատուածմէ աւելի ձեղի մտիկ ընենք, դուք դատաստանը ըրէք . . . Վատուածը Վատուածոյ հնաղանդիլ պէտք է՝ քան թէ մարդու»: Պատ. դ. 19: ե. 29:

Երբոր հաւատքով արդարացած եմք, խաղաղութիւն կունենամք Վատուածոյ հետ մեր Տէրութիւնուս Քրիստոսի ձեռքով. (Հառավ. ե. 1.) բայց աս խաղաղութիւնը հաստատ կըպահուի միայն շարունակ հաւատալով, հաւատարմութեամբ մը պարտաւորութիւնները կատարելով և ամէն մէղքէն հաւատալով:

Վատ. մարդ անուշ ընկերով մը կուրախանայ. ուստի պինսատ աղքատ մէկը կրնայ աս ուրախութիւնը ընծայել ուրիշներուն:

Վնչ որ Ճշմարիտ, վայելուչ, արդար, մաքուր, սիրելի, առաքինի ու գովութեան արժանի է, ձեր խորհուրդներուն առարկայները ըւլան: